

|                                                                                                 |      |
|-------------------------------------------------------------------------------------------------|------|
|                                                                                                 | Ե՞՞՞ |
| Տոպաձեան Յ. — Շարլ Տիկ անդամ<br>Վենետիկոյ Միսիթ. Հայկ. Ճեմարանին . . . . .                      | 144  |
| — Միսիթար և իր գործունէութիւնը (բա-<br>նախօսութիւն ԲԺ. Թորգոմնեանի) . . . . .                   | 189  |
| Գլու Աղեն. — Սեւրի Հայկական վար-<br>ժարանին մէջ («Orde» թերթէն) . . . . .                       | 190  |
| Տոպաձեան Յ. — Տանդէ (բանախօսու-<br>թիւն Գեր. Հ. Թորոսնեանի) . . . . .                           | 191  |
| — Ալիշան և իր գործը (բանախօսու-<br>թիւն Ա. Զօպանեանի) . . . . .                                 | 240  |
| Խմբ. — Ամավերջի հանդէս Մուրատեան<br>վարժարանի . . . . .                                         | 380  |
| Միլլանի Կեսնքնէն                                                                                |      |
| Մ. Հ. Ո. Միութիւն. — Հայ Ուսանո-<br>ղական միութեան կեանքն ու գործը (Կողք<br>Յունուարի, Էջ Գ):   |      |
| — Քեօրողիկան Ս. — Թատերական ներկա-<br>յացում Հ. Ո. միութեան կողմէն . . . . .                    | 96   |
| — Նահատակներու տօնը ի Միլան . . . . .                                                           | 190  |
| ՀՌՈՄԷՆ                                                                                          |      |
| Խմբ. — Հայ եկեղեցական երաժշտու-<br>թիւն (ճառախօսութիւն Հ. Դ. Վ. Տայեա-<br>նի ի Հառու) . . . . . | 93   |
| — Հ. Բ. Ը. 25ամեայ յոբելեանը. . . . .                                                           | 242  |



|                                                                                                                                         |      |
|-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------|------|
|                                                                                                                                         | Ե՞՞՞ |
| — Լէոնարտոյ տա Վինչիի մէկ գործը<br>հայու մը սեփականութիւն . . . . .                                                                     | 361  |
| Ո. Փիլիպպոսեան. — Ս. Մակարայ վա-<br>սուց «Միսիթարայ բլուր»ը կ'ողջունէ Ս.<br>Ղազարու կղզին (հաւակատիք կոթողին ի<br>պատիւ Միսիթ. Աբբահօր) | 546  |
| ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ                                                                                                                       |      |
| Խմբ. — Բաբեգն Եպիսկ. Կաթողիկոս<br>Տանն Կիլիկիոյ . . . . .                                                                               | 297  |
| — Թորգոմ Եպս. Պատրիարք Ս. Երու-<br>սաղէմի                                                                                               | »    |
| — Գեր. Հ. Մէսրոպ Հապոգեան Ընդհ.<br>Աբբայ Վիեննայի Միսիթարեանց                                                                           | »    |
| — Աւետիս Պետրոս Փ. Դ. Արքիարեան<br>Կաթողիկոս-Պատրիարք Տանն Կիլիկիոյ . . . . .                                                           | 454  |
| ՄԱՀԱԶԴ                                                                                                                                  |      |
| Խմբ. — Ռուբէն Որբերեան (Փարիզ) . . . . .                                                                                                | 47   |
| — Գերապ. Գովրիկեան Աբբահօր (Վիեն-<br>նա)                                                                                                | 48   |
| Քեօրողիկան Ս. — Մարիմեան Պարոյր<br>(Միլան) (Յունիսի կողքին Գ. Էջ):                                                                      |      |
| Հացունի Հ. Վ. — Գաղատոսեան Հ.                                                                                                           |      |
| Դիոնիսիոս (Թիֆլիս)                                                                                                                      | 383  |
| Խմբ. — Ստեփանեան Հ. Դանիէլ . . . . .                                                                                                    | 484  |
| — Վարդաբուրեան Հ. Անդրէս.                                                                                                               | »    |



1843-1931

ՅՈՒՆՈՒԱՐ

ԹԻՒ 1

# ԲԱՋՄԱՎԵՍ

ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ

ՀԱՅՈՐ ԶԹ 0-62-0-620

ՎԵՆԵՏԻԿ Ս. Պ. Զ. Զ. Զ. Զ.

## ԳԵՐԱԵԿԱՆԵԱՑ ՀԱՅԱՍՏԱՆ

Անջմի ցնորբի և յուսախարութեան  
տարին. կեղծուալատիր զաշինքները խա-  
ղաղութեան վայրագոյլի մը ետին քէն ու  
վրէժ ուլստեցին. վաղամեռիկ յեղափոխու-  
թիւններ ու զիկատորութիւն՝ ծաղրանքը  
զարձան զարու մը որ բաղաքակրթութեան  
բարձրագոյն մրցանիշն ստանալու յաւակ-  
նութիւնն ունէր. ու ամէնէն վերջ տնտե-  
սական ճգնաժամի զարհուրանքն է որ աշ-  
խարհս իր հիմերէն կը սարսէ, ու ամրող մ-  
թնոլորտին մէջ հետզհետէ կը թանձրա-  
նայ մառախուղ մը տարտամ որ հետա-  
ւոր ու մօտաւոր հորիզոններու վրայ հո-  
գիներու տագնապը կը բարդէ իր դժոխա-  
դէմ թխութեամբը համատարած:


Իրերու այս սեւ, ահեղ ու ճակատա-  
գրական կացութիւնը միթէ այլամերժ  
հսապաշտութեան գործած աշխարհակար-  
ծան նախճիրը չէ . . . . .

ԲԱՅԱՐ. ՅՈՒՆՈՒԱՐ 1931

Գաղտնիք մը չէ անշուշտ թէ զիտու-  
թեան ամէն մէկ հսկայ բայլը ժահրութոյնի  
կը վերածէ մարդ, նախ զԱստուած սպան-  
նելու նոյնինքն մարդկութեան հոգւոյն մէջ.  
ոճիր սարսափելի՝ որ կ'առաջնորդէ ընդ-  
փոյթ սպաննելու մարդն ալ իր պատուին  
ու ազատութեան մէջ՝ բռնակալութեան  
ստրուկ, ինչպէս է մեծամասնութիւնը այս-  
օր: Ասոր հետեւանքը. - յուսահատ պահը,  
և կեանքի պայքարէն ի սպառ փախուատը՝  
դասալիք ու եղեռնաւոր վատութեամբ:

Զափազանց սեւաթորմի, ճակատագրա-  
կան ու առեղծուածային է մարդկութեան  
ուղին՝ եթէ Ժընեւի սեղաններուն մօտե-  
նանք:

Սակայն փրկութիւնն երկնքէն է, եր-  
կընքէն իջաւ. Խնքն Աստուած է, իր յա-  
ւերժական ու անշեղի օրէնքին փրկարար  
ծանք:



Բեթղեհմի մսուրէն սկսաւ մարդկութեան վերաշխնութեան հսկայ զործը, պէտք է հոն գիմեն խոնարհ ու հաստատ հաւատագով երկրիս նոր ալբաներն ու հովիւները, լսելու համար վերաշխնութեան պատգամը՝ խաղաղորեան ու հաճորեան մէջ՝ Աստուծոյ և իրարու հետ:

Անկից մլայն պիտի հնչէ «Զեզ և մեզ  
մեծ աւետից»ը, որուն համար կ'աղօթէ  
եռանդուն Աստոծոյ Եկեղեցին տիեզերքի  
ամէն անկիւններէն բազկատարած. այդ  
աւետիքն է որ մենք աշ կը մաղթենք ամ-  
բողջ աշխարհի:

Մոռնանք հինգը որ արդէն անցած է,  
ու կրկնենք կեանքի նորոգ արշալոյսին.  
«Ենորհաւո՞ր Այժմանոր»:

• • •

«Ճնորհաւո՞ր Ամանոր» ամբողջ Հայութեան որ հոգեկան մտելմութեամբ մեզի զօդուած՝ մեր ամսօրեայ խոհերուն և խօսքերուն բաժանողն է:

Լիսակիւտ և հոգեբուզի շնորհաւորու-  
թիւններ Ամանորի ճպիտներով իրը եր-  
ջանկութեան գրաւական՝ ամէն անոնց  
որոնց հետ մէկ է մեր ցեղական տունն  
ու տաճարը, բախտան ու մեծութիւնը, հնու-  
թիւնն և ապագան, թարորն ու Գողգո-  
թան՝ բիւր անգամ սուրբ և նուիրական,  
ամէն անոնց՝ որ անկեղծ սրտով, վսեմ  
ճակտով ու հոգեկան սիրատարփ պաշ-  
տումով իրենց հետ կը տանին աշխարհիս  
ամէնէն հեռաւոր ու զանիսուլ անկիւննե-  
րուն մէջ անգամ՝ զաւանութիւնը իրենց  
զիցազն հայութեան, մաքուր՝ ինչպէս է  
իր ակը եղեմածին:

Երբ «Շնորհաւոր ամանոր» կը կրկնենք  
իրարու, անդրադառնանք թէ ազգային  
հարազատ ու կրօնաշունչ քնաղողոցմ մը  
ունինք այդ մաղթանքին մէջ, մեր վատա-  
րանդի նժղեհութեան մէջ ո՞քան սրտի  
անուշ է յիշատակը նահապետական կեան-  
քին... ու այդ «Շնորհաւոր»ին մէջ կար-  
ծես կը բացուին երազային տեսիլները  
կատասարդեան առաւոտներուն, ու հայշ-  
ըենի ծուխ ու ծիանին արձագանգները

Հեռաւողը ու բեկրել այդ նուիրական մասը սունըն մէջ:

Թող երկնքի օրհնութեամբ բիւր ան-  
գամ շնորհաւոր ըլլայ Հայութեան այս  
Ամանորը, ու անոր օծութիւնը փայլի ա-  
մէն հայու սրախն ու երեսին վրայ, հա-  
մակ կեանքին վրայ՝ որ պէտք է նուիրուի-  
թելն:

• • •

Երբ աշխարհն ամբողջ իր առանցքն  
խախտած կը դողայ, երբ մռայլ ու ամ-  
պրոպային վիճակը կը տիրէ տնտեսական  
ու բաղաբական ճգնաժամով, ցնորբ մը  
չէ խորհիլ Հայաստանի վերաշխնութեան,  
գուցէ խորհրդածեն ոմանք, երբ յանուն  
պատառ մը հացի հարկ կ'ըլլայ մեր ճա-  
կատը խոնարհեցնել ու փակ դռներու առ-  
ջև երկար արտասուել, զառանցանք մը  
չէ մեր թելազգութիւնը: —

Ելքէ մեր անմահութիւնը անհատին վիճակուած սլլար՝ այսո՛, սակայն մեր եսը մեր ցեղին մէջ է որ պիտի յաւերժանայ, ու մենք բնազգօրէն անգամ կը տարուինք սիւր անգամ զոհուելու՝ ողջ ու կենսուակ սերունդ մը ապագային կտակելու։ Կեանքի անբանական հանգը ու անհամար է Արանորը ուր սովոր ենք ու կը սիրենք պահ դադար։

Հական առաջին առ պը սրբագիտ ու  
առաջին առ պը սրբագիտ ու

Եւս աւելի սիրելիներէ ու լուր-  
ին մէջ կը բիւրեղանայ: Անոյշ մոռացու-  
թենէն, վայելքի երանութենէն կը սթա-  
ինք յանկարծ ու վերստին կը ծառանայ  
մեր էութեան մէջ պարտը ու աշխա-  
ռանքի պատզամը, ու ցուպը ձեռքերնիս՝  
կը բանենք նորէն մեր ուղին երկայն ու  
անձանօթ, ու այդ նոր կեանքի սեմին  
հնչէ է որ մեր ուշն և սիրտը կը զրաւէ,  
այս եթէ ճակատագիրը մեր Յեղին, հզօր,  
ուռն ու տիրապետող զգացում մը որուն  
մէջ ամբողջ մեր յաւերժական եսն է որ  
կը յառնէ կանգուն, կ'արձանայ խրոխա

ապրելու անպայման և անտրամադրելի  
տենչով սաւառնաթեւ:

Այդ եսը որ ցեղի հոսանքն է մեր երակ-  
ներուն մէջ, ինչպէս հայրենի գետերը ան-  
մահ Արարատի յաւերժական կոյս ձիւնե-  
րէն սնած ու պարարուած, կը հոսի մեր  
մէջ ու մեզմէ մեր սերունդներուն, որոնց  
ամէնքն այս պահուս կը լսեմ, իրենց տա-  
ռապանցին, ցաւին, կսկիծին ու անհուն  
լըումին մէջ «սիրելի տառապանքն և խոր-  
հուրդը Յեղին՝ որ իմ արիւնս է, իմ ա-  
նունս, իմ պատիւս...» :

Երբ հայրենիքի մթարքն ու օտարութեան աւելածը մահուան սոսկումը կ'ազդեցն մեր ցեղին՝ մեր մէջ, ու մենք կարծես ծայրայեղ լըումի մը մէջ կը մեռնինք մեր հոգւով, ահա այդ պահուն է որ Հայաստանի Ողին, հսկայ ինչչէս Արարատը, Խրոխտ ու յաղթական աստուածութեան մը պէս՝ կը ցոլանայ իր ամբողջ ամբիծ ու պաշտելի տեսիլքով՝ պատմական դարերու հնութեան մէջ՝ իր հեթանոս ու բրիտաննեայ զիւցազներով, արքաներով, հայրապետներով ու նահատակներով, և այդ՝ ամէնէն գերագոյն ոյժն և անմահութիւնն է որ կը ծնի մեր հոգւոյն մէջ, ու մենք ամբողջ հնութեամբ ու սրբութեամբ, մեր ամբողջ քաղաքակրթութեամբ ու փառքերով կը վերածնինք նորոգ, զօրեղ, Խրոխտ և անդիմադիր ու Ալիշանի հատ կը կռնենք մենք մեզի.

«Ե՛Լ կանգնէ՞ դու զքեզ, զաւակ ես երկնի... Ծագէ՞ հայ հանճար, փայլէ՞ բիւր բոցեր Խմանան ազգեր, թէ Հայք չեն անցեր»:

Հոգ չէ՝ թէ վաղափուլ ուժեր իրենց  
վրբիններուն թիրախ զարձընեն Խաչն ու  
կաթողիկէն, ու նորոգեն ուստաք հեթա-  
նոս՝ հոն ուր մեր յոյսերը պիտի ծլած  
ըլլային արդէն ու աճեցուն։ Մենք պիտի  
զիտնանք կարեկցիլ, ներել ու համրերել,  
քանի որ զիտցած ենք յաղթանակել հե-  
թանոս ու մազդէզ, արաք ու սելճուք  
սուրին ու անոնց պարտութիւնը տեսած  
ենք մեր Խաչին ոտքը։ Մոռյգ է որ կրօ-  
նական ու քաղաքական բեմերէն կ'ան-

Հետանան իշխանութիւններ ու դէմքեր, ու  
յարաձուն խոչընդուաներ կը յառնեն կեան-  
քի և իրերու բնականոն ընթացքին դէմ:  
Այսկայն մենք պիտի չվհատինք տիեզե-  
րական ոչ մէկ ուժէ, որովհետեւ մեզի հետ  
են երկնքի ու երկրիս գերազոյն և ան-  
ընկածի զօրութիւնները. այդ հաւատըն է  
որ մեր յոյսերը կ'իրականացընէ ու մենք  
մեզի բնարան ու դրօշ մը պարզենք «Վե-  
րաշինել Հայաստան»:

Դասալիքներու կամ յոռետեսներու դէմ  
պիտի կանգնին այդ մեր հզօր ցեղին տե-  
սանող հոգիները ու պիտի հրահրեն իրենց  
կենսալիք շունչով անթեղուած կրակը Հա-  
յութեան.

«ԱԵրունակք քաջին Վարդանայ  
Անհընալի է անփառունակ  
Ըստրուկ մընան կամ կորչին» :

Ու ազգին տղիտութեան անդամ ի տես՝  
պիտի ոգեւորուկին խորհրդածելով։

«Կամ տեսնելով ճէզ հայ տէրտէր  
Սուրբ Գևորգին կը յիշեմ,  
Ու յուսահատ, տըրտում մըրգեր  
ինձին հնոռ կը քըշեմ»։ (Գ. Գարիսու

Ազգին վիշտն ու վտանգը, թերին ու  
պակասը տեսնողն երբ յուսալցուի, կամ  
իր վատութիւնը կը ցուցընէ՝ ձեռք կար-  
կառելու անոր, և կամ կ'անզիտանայ զօ-  
րութիւնը որ թարցուն կ'ապրի մեր Յեղին  
դարաւոր կազմին մէջ:

Ի՞նչ բանի մէջ պիտի կայանայ մեր  
վերաշինութեան գործը, պիտի հարցուի  
անշուշտ. ու մենք իսկոն կը ապահ.

սխաննենք թելաղբելով ամբողջ Հայութեան, Եինենք ԵԿԵՂԵՑԻՆ, շինենք ԴՊՐՈՅԸ և ահա արդէն վերաշխած կ'ըլլանք Հայաստան։  
Եւ ստուգիւ մեր պատմութիւնը այնքան երախտաւոր ու պաշտելի կը ցուցընէ մեզի Լուսաւորիչը, որքան Սահակն ու Մես- րոպը. մին մեր հաւատքը նորոգեց, եկե- ղեցին շինեց. միւս ամոլը մեզի դպրոց ու գրականութիւն տուաւ, ու մեր բովան- դակ մեծութիւնը այդ երկուքով է և ա- նոնցմով միայն։

Վերականգնելու ուրեմն նախ Եկեղեցին։  
Ու եկեղեցին նիւթապէս, ուր ժողովուրդը  
ապրի իր զերբնական կեանքով և յոյսե-  
րով, մահաւանդ երբ հաւատը ոյժը հար-  
կաւոր է, յոյսի թեւերով երկինք վերա-  
նալու վշտի ու տառապանքի այս օրեւ-  
րուն, երբ մեր հայրերը իրենց կեանքն  
և արիւնը տուած են պարսիկ հրոսակնե-  
րուն դէմ որոնք մեր տաճարները կը քան-  
դէին, այնքան վատ ու հաւատուրաց պիտի  
զանուինք մոռնալու զԱստուած, երբ չենք  
մոռնար մեզի տուն և ազարակ, սրճարան  
ու ակումք հաստատել առանց խնայելու  
մեր քամակին։

Հայ եկեղեցւոյ զերագոյն փառէն ու  
ողարձանքը իր ծէսն է ճոխութեան ու  
փայլին մէջ զեղեցիկ, զանազան ու խոր-  
հըրդաւոր, առանց հայրենի տաճարներու-  
նուր պիտի տեսնենք անոր հոգեզմայլ զե-  
ղեցկութիւնը՝ որուն վրայ հիացումով կը  
նային ամբողջ քրիստոնեայ ուրիշ ծէսերու  
ժողովուրդներ ու ծիսազէտներէն։

Հայ եկեղեցւոյ երգը, մեղեղին ու շա-  
րականը իր հմայքը կորսնցուցած է կար-  
ծես անոնց քով որ եւրոպական բազմա-  
ձայնը լսած են անշուշտ, ու այսօր ոտն  
առ ոտն բազմաձայնն է որ հոն կ'իշխէ մեծ  
խանդակառութեամբ հիւրասիրուած։

Բայց միթէ հնա՞ր է կարծել թէ արե-  
ւելեան հնաւանդ ու սրբազան մեղեղին  
իր իսկական բնոյթը կը պահէ բազմա-  
ձայնին մէջ։ Պատրանք մ'է այդ, ըսինք  
որ բազմաձայնը արուեստն է որ կը մըտ-  
ցընէ եկեղեցւոյ մէջ, արուեստ մը որ թէ  
երգին բնականութենէն կը զողնայ և թէ  
ժողովրդեան բարեպաշտութենէն, քանի որ  
արուեստ մը պիտի ըլլայ ան՝ վարձուոր-  
ներու ձեռքը, ու պիտի վերնայ աւանդա-  
կան բնոյթը տիրացուներու, պիտի վեր-  
որ անհնար կը գառնայ բազմաձայնի պա-  
րագայն, ու այսպէս ժողովուրդնը պիտի  
զրկուի հոգեկան մխիթարութենէ մը, մօ-  
թենէ մը աստուածային պաշտամունքին։

Ցանեակ տարիներ առաջ, չոռմ, Ա.

Պետրոսի մայր տաճարին մէջ Ա. Քահա-  
նայապետին թագաղբութեան հանդէսին  
եկեղեցականներու ընտիր խումբ մը ամ-  
բողջ ժամերգութեան և պատարագին եր-  
գեց միաձայն Գրիգորեան սրբազան եղա-  
նակները՝ միաձայն, հոգեխօսիկ որոնց  
կ'ընկերէ հաւատացեալը, անարուեստ, ան-  
աշխատ, բայց զզալով, հետեւելով, մա-  
սնակցելով աստուածային պաշտամունքին  
և անով իր հոգին կը սնէր արդէն կրօնը  
սրբազան օծութեամբ որ երկնքէն կ'իջնէ։

Բազմաձայնի ու արուեստի մէջ զմեզ  
գերազանցողներն եթէ կ'ըմբռնեն միա-  
ձայնին սրբազնութիւնն ու պատշաճու-  
թիւնը ամենամեծ հանդիսաւորութեանց մէջ  
անգամ, մենք ինչու նոյնը զլանանք մեր  
միաձայն երգերուն և շարականներուն  
որոնց իմաստի զեղեցկութիւնը, եղանակի  
զանազանութիւնն ու յարափոփոխ և ըզ-  
մայլիկ տօտիները շատ վեր են ու զե-  
րազանց Գրիգորեաններէն։ Եւ ահա վե-  
րաշինութեան զործը թող ըլլայ վերա-  
կենդանացընել աւանդութեան պահած զու-  
հարները ու անոնց յարատեւ և հաւա-  
տարիմ զործածութիւնը զրաւական ընել  
իրենց անմեռ տեւականութեան։

Ու հոս առանց ուզելու կը ստիպութիւնք  
ակնարկել Հայ եկեղեցւոյ բարեկարգու-  
թեան հարցին որ օրուան խնդիրն է, որ-  
պէս թէ անոր կարգադրութեամբ մեծ ըան  
շահի կամ նոր կեանք ստանայ ան։

Մէնք ոչ պաշտօն և ոչ յաւակնութիւնն  
ունինք ո՛ւ և է վճռի, միայն կը դիտենք  
որ հարցի մեծազոյն պնդումները Եոր աշ-  
խարհներէ կը լսուին կամ Եոր աշխարհի  
հոգեբանութեամբ լեցուած անձերէ, գէթ  
եկեղեցական ըլլային անոնց որ երկար  
սիհակներ մրուեցին լրագիրներու մէջ։  
կամ առ նուազն եկեղեցական ծէսի և  
պատմութեան տեղեակ անձեր, մեծ մասը  
այս կը կին տեսակէտներէն ալ զուրկ  
զրկուի հոգեկան մխիթարութենէ մը, մօ-  
թենէ մը աստուածային պաշտամունքին։

Եթէ պարզապէս ծիսական երկար պաշ-

տամունքի համառոտութեան հարցն ըլլար,  
շատ բնական էր, քանի որ կեանքի, աշ-  
խարհի և արդի պայմաններն այսպէս կը  
պահանջնէն։ սակայն լուրջ խնդիրներ ալ  
կան, ամուսնարարիւն թոյլատրել, նախասկ Ա.  
Պողոսի Առաքելական սահմանին՝ որ եպի-  
սկոպոսի, քանական կարգի համար  
կը պատուիրէ «միոյ կնոչ այր» ըլլալ.  
Քարերախտաբար էջմիածին մերժեց այդ  
հակաւետարանական և հակարնական չա-  
րբիրը, ոմանց շատ համելի չթուեցաւ այդ,  
ու մինչեւ անգամ յետաղիմական ալ որա-  
նութիւն կուզին կը սնէր կրօնը կը  
հասկնային՝ Նիկիոյ Ա. Ժողովը և առհա-  
սարակ բոլոր Ա. Հայրերը. Հայ եկեղե-  
ցին ալ մինչեւ վերջերս զեր այդպէս ըմ-  
բռնած ու գործադրած էր առաքելական  
սահմանը ընդհանուր Ա. Եկեղեցւոյ և մեր  
Ա. Հարց վարդապետութեան համեմատ։)  
հակասակ Նիկիոյ Ա. Ժողովին կանոնին  
որ յայտնի և բացարձակ կրտպով կ'ար-  
զայն կողոպտել Հայաստանեայց եկեղե-  
ցին՝ Հայաստանեայց եկեղեցւոյ զաւակ-  
ներուն ձեռքը։

Կուսութեան սրբութիւնն ու զեղեցկու-  
թիւնը ցուցընելու համար հարկ կաջ սկսինք  
զայն դիտել ու զմայլիլ Քրիստոնէութեան  
աստուածային Հեղինակին ու Հիմնադրին  
մէջ, թէ Աստուածամօր, թէ Առաքեա-  
ներուն՝ որոնցմէ շատերը եթէ կարգուած  
ալ էին, սակայն ամէն ինչ թողին երբ  
աստուածային կոչումով առաքելական  
պաշտօնն ընդունեցան, թէ բոլոր դարե-  
րու սուրբ հայրապետներուն, արեւելը ու  
արեւմուտքը մէջ։

Հայ վանքերն ու վարդապետանոցները  
կուսակրօններով չէր որ կը ծաղկէին։  
անոնք չեղան միթէ հայութեան հաւատը  
ջահերը, հայութեան մտաւոր դասակարգը՝  
որ տուին մեզի գրական սրբազան ճոխ  
ու զեղեցիկ աւանդ մը, հարստութիւն մը,  
մեր փառքը որով կը պարծինք օտարնե-  
րուն առջեւ ու մենք մեր մէջ ալ մեծ ու  
խրոխտ կը զզանք զմեզ։

Ինչու ուրեմն այդքան հակառակութիւն։  
միթէ ազատ ճամբայ մ'ալ չկաջ անոնց  
որ այդ զերազանց բայց ծանր լուծը չեն  
ուզեր իրենց ուսն առնել. Քրիստոս  
Եթէ պարզապէս ծիսական երկար պաշ-

դէն պահանջած չէ զայն, մանաւանդ թէ  
ինքը ըսած է. «Որ կարողն է տանել՝ տարցի»։

Ինչու Անկլիրան աղանդին կեղծիրնե-  
րէն հրապուրուած՝ քահանաներու երկրորդ  
ամուսնութիւն թոյլատրել, նախասկ Ա.  
Պողոսի Առաքելական սահմանին՝ որ եպի-  
սկոպոսի, քանական կարգի համար  
կը պատուիրէ «միոյ կնոչ այր» ըլլալ.  
Քարերախտաբար էջմիածին մերժեց այդ  
հակաւետարանական և հակարնական չա-  
րբիրը, ոմանց շատ արդար կը սնէր կրօնը կը  
հասկնային՝ Նիկիոյ Ա. Ժողովը և առհա-  
սարակ բոլոր Ա. Հայրերը. Հայ եկեղե-

ցին ալ մինչեւ վերջերս զեր այդպէս ըմ-  
բռնած ու գործադրած էր առաքելական  
սահմանը ընդհանուր Ա. Եկեղեցւոյ և մեր  
Ա. Հարց վարդապետութեան համեմատ։)  
հակասակ Նիկիոյ Ա. Ժողովին կանոնին  
որ յայտնի և բացարձակ կրտպով կ'ար-  
զայն կողոպտել Հայաստանեայց եկեղե-  
ցին՝ Հայաստանեայց եկեղեցւոյ զաւակ-  
ներուն ձեռքը։

Առանց զոհութեան չէ որ կը գի-  
տենք Հայաստանեայց եկեղեցւոյ զաւակ-  
ներուն մէջ զիտելցութիւնը և մաքառումը  
կեղծ բարեկարգութեան, ու նոր առաքե-  
լութիւններու դէմ. բիչ մերկացումներ ու  
գատապարտութիւններ ալ զիտինքինք։

Իրեւ հիմնական սկզբունք անշուշտ  
պէտք է ընդունինք որ, եթէ հարկ կայ  
ո՛ւ և է փոփոխութեան կամ բարեկարգու-  
թեան կատարութիւն մէր Ա. Հարց և մեր սրբ-

արագան հնութեան հազույն համեմատ,  
քանի որ «Խնքեանք ելին և մեզ ուսու-  
ցին»։ և այդ ուսուցումը բա՛ւ է մեզի.  
ոչ հաւատի և ոչ ծէսի նորութիւն. «Յի-  
սուս Քրիստոս երէկ և այսօր, նոյն և  
յափառանո»։ Տի՛զն է ըսել նաև թէ.  
«Յուսումունս պէսպէս և յօտարածայնս մի  
գանդաչէք», այլ «Քիննեցէք զզիրս», մեր  
Ա. Հարց զրքերն ու Ա. Աւետարանը և ոչ թէ  
նորաշխարհաններունք; Այս Ա. Հայրերը  
ոչ մէկ թերի թողած են հաւատալիքի և  
անոնց մեկնութեան. ոչ մէկ ջանք խնա-  
յած են հաւատալիք առնել. Քրիստոս ար-

հարստութեան՝ պճնելու չայ եկեղեցին։ Եթէ բարեկարգելու կէտ մը կայ, յապատճերն են այն ամէն անարժէք ապրանքն որ յետին և մթին դարերու աւելորդ, անհարկի և անձաշակ խճողում են, ինչպէս փոքրի շատէ յայտնի է անոնց որ ըիչ մը հնութեան գիտութիւնն ու ճաշակն ունին։

Նորազանդութեան կամ Անկվանութեան բարքերուն, ծէսին և դաւանութեան վրայ ձեւել փորձելը հայ եկեղեցին՝ անզիտակից ըլլալ է մեր պայծառ ու հաւուստ սրբազան հնութեան՝ որ Առաքելոց ու Ա. Հարց ձեռքով է մեզի փոխանցուած։ Եթէ բարեկարգութեան հարկ կայ, հարկ է այն ըլլայ, անզամ մ'ալ ըսենք, մեր Ա. Հարց ձեռքով, հոս ալ կրնանք կրկնել Ալիշանի հետ. «Ե՛ւ, կանգնէ՛ դու զրեզ, զւակ ես երկնի»։

Ապագան չեմ զիտեր որբան ամօթով պիտի յիշէ Ժընեվի կամ Լամպէթի հայ եկեղեցական մասնակցութիւնը. միթէ հայ եկեղեցին բողոքականներէն կամ Անկվաններէն հաւատք մուրալու հարկն ունէր. ուսկից է և նոր անոնց առաքելական հաւատքը. ո՞ր գծով, ո՞ր շատափով։

Ի զ՞ուր վաստակած է ուրեմն Լուսաւորիչ, ի զ՞ուր կուտած ու բարդած է գանձարանին մէջ բոլոր նախնական ու հին եկեղեցւոյ սրբազան մատենագրութիւնը, թողունք Աստուածաշոնչի ջին և թիւնը, թողունք Աստուածաշոնչի հայ եկեղեցւոյ կարելի՝ է մի առ մի յիշել իզնատիւնը ու Երանուը, Երքեմն Աթանասը, ու Գրիգորներ, Բարսեղ ներ, Ոսկեբերաններ, Յովհաննէսներ ու կիւրեղներ, ինչպէս նաեւ մեր Հարց ինքառաւելոցն կը բաւեն մեզի թարգմանելու Աստուծոյ պատգամները։

Ուրացութիւն մը չէ Օձնեցին կամ Շնորհալին, Երբ իբր Անկվաններէն է որ պիտի սորվինը եղեր մէկ անձի և երկու բնութեան ինդիւրը. ինչո՞ւ կեղծել թէ հայ յիշը Քաղկեդոն մերժած չէն. մերժած են,

այո՛, թիւր տեղեկութեանց հիմերու վրայ, ինչպէս կ'աւանդէ պատմութիւնը, սակայն վարդապետական հարցին մէջ միշտ ուղղաւան եղած են. վկայ ամբողջ շարականները, վկայ բոլոր Ա. Հարց վկայութիւնները Քաղկեդոնին առաջ ու վերջ։

Թողուկ մեր Ա. Հարցը, թողուկ մեր սրբազան հնութիւնը ու երթալ երէկուան աղանդաւորներէ հաւատք մուրալ, ուրանալ է Լուսաւորչի լոյս հաւատքը ու մոռնալ մեր արժանապատութիւնը, ստորանանալով անոնց առջեւ որ կտրուած ու գոսացած սատերու պէս օրէ օր կը չորնան, կը բեկրեկին ճակատագրականորէն զատապարուած փոշիանալու և ցնդելու հազար հովերու՝ ինչպէս բողոքականները։

\* \* \*

Վերաշինենք ԴՊՐՈՑԸ. ահա հոս է ազգութեան սրբարանը. անկից կը կախուի մեր Յեղին ճակատագիրը. զայն շատ խոր ըմբոնած էր Մեսրոպ։

Ըլլայ մայր հողին վրայ, ու եւս առաւել օտարութեան մէջ՝ մեր ազգին բարեկրթութեան պատմութիւնն է միայն որ մեր սերունդին մէջ կը ստեղծէ հայ ողին, ազգասիրութիւնը, հայրենիքի սէրն ու անոր դատին նուիրումը։

Սորվեցնենք մեր սերունդին հայ Եւզուն, հայ պատմութիւնն ու հայ մատենագրութիւնը ինչպէս որ պէտք է, իր հնութեան մէջ, իր համեմատական զեղեցկութիւնը իր համեմատական զեղեցկութիւնը մէջ, և այն ատեն է որ պիտի տեսնենք թէ ո՞րբան մեծ ու զեղեցիկ բարոյական մը կը ծնի մեր սերունդներուն մէջ։

Պէտք չէ մոռնանք որ առժամեայ կամ պարագայական նժդեհութիւնն ու չըստութիւնը մեզ կը լցէ ու կը ստրկացընէ մեզ՝ օտար ու անձանօթ տէրերու առջեւ. միայն տոհմային դաստիարակութիւնն է որ եսի և արժանապատութեան, կորովի և նկարագրի գեղեցիկ դրոշմը կու տայ. և այդպիսի հոգիներ իրենց հայկականութիւնը պիտի փոխանցեն սերունդին. Ահա թէ ո՞րբան սրբազան ու անտրամադրելի.

Հարց է՝ ցեղային նկատումով՝ հայ դպրոցի հարցը, որուն մասին զեր չկրցանք ծառնաւալ ու շեշտել որքան հարկ էր։

Աւելորդ չէ շեշտել անշուշտ եւրոպական կրթութեան պատիր հրապարշը որ շատ մը հայեր կը դարձէ ու անոնք առաջանալ չեն խայերը գրախարար տիսուր դատիր մը համար, այսինքն իրենց զաւակներն օտար բացըներու և հայութեան համար մեղքը ներառ կրօնական մատնանշել, մանաւանդ թէ սուրբքը՝ որունք խորաներու վրայ կը մեծած հայ եկեղեցին. և սակայն նոյն այդ անձերն են որոնցմէ վեր ու գերազոյն հայ բարձրեցած մեր պատմութեան դարաւոր շրջաններուն մէջ։

Բայց գաստիարակութեան որ օրէնքին համեմատ է այդ, կամ ո՞ր փորձառութիւնն է որ կը թելագրէ կամ կը վաւերացընէ։

Թարմ ու դիւրաթեց մանուկ սիրտն ու հոգին ի՞նչ զբոշմ որ առաւ նախապէս, այն է իր վրան տիրապետողը, իր հոգին ու նկարագիրը կազմողը, հետեւորդ ամէն ձեւ՝ ածանց մը պիտի ըլլայ, արտաքիրին ու պատահական. մանաւանդ թէ շատ անգամ, ինչպէս տեսած ու լսած ենք, հայութիւնը անհրապոյր կը դառնայ այդպիսին իրնեցն անհրապոյր կը տանի կրօնքին. կը փայտի կայ զայն ու կը տանի կրօնքին. կը կրթէ զայն ու կը տանի կրօնքին. կը փայտի սիրել իր կայ անձեռներէն և անտեսական անոնց առաջանալ պիտի գրական մէջ կը կորսուին։

Անհատն ու ընկերութիւն և ազգը գաղափարականով է որ կ'ապրին բարձր, ազնիւ, մեծազործ։ Գաղափարականները կրկին են, ինչպէս է մարզ, կրօնքը իր հոգին է, ազգութիւնը՝ իր մարմինը. անոնց մասնակցութիւնը անհրաժեշտ է իրարու, ինչպէս մարմինը՝ հոգւյն, այսպէս ազգութիւնը՝ կրօնքին. երբեք զիրար չեն ջնջեր. մանաւանդ թէ երկութիւն համերաշխ ու ներդաշնակ ապրումն է որ կրկին զեղեցկութիւն կը ստեղծէ։

Անհատն ու ընկերութիւն և ազգը ամբողջ ժողովրեան մը. երբ կանգուն ու բազմաթիւ ըլլան անոնց, որպան նոր աստղեր ու համաստեղութիւններ պիտի պայծառացընեն հայ երկինքը։

Ահա մեր խորհրդածութիւններն ու թեշաղութիւնները Ամանորի մուտքին, մեր սրաւուանդն շնորհաւորութեան հետ լաւագոյն և երջանկագոյն կեանքի մը՝ որուն բովանդակ ձգումն և աշխատանքը պիտի նուիրուի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՇԽԱՆՈՒԹԵԱՆ։

Հ. ԽՊ. Փէտունեան